



2119886

~~2119886~~ 211986

~~32000~~


7-15 7m 1g.

Reichweitung. reege 6g.

in die Lungen 4pm

5m

2021



ԿԵՐՈՎԵ ՊԱԼԵ

ՀԱՅԵՒՎՐԱՑԱԿԱՆ
ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆՆԵՐ
ՈՈՒՄԵՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՎՐԱՑ

ԳՈՒՔՐԵՇ—1933
Տպարան „Astoria“



423

ՄԱՍԵՆԱՀԱՐ ԱՐԱԶ ԹԻՒ 1

V

ՀԵՇԿԵ ՊԱԼԵ

72(498)(09)
Դ-13
Տա,

ԽԵՂԻ ՎԻ 1961 թ.

72(47.995)(03)

ՀԱՅԵԿՎԱՑԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ
ՈՒԽՄԵՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

72(47.922)(09)

ՀԱՅԵԿՎԱՑԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ

A 19886

ԳՈՒԳԻՒԵՐ-1933
Ցպարան „Astoria“




3300 500-10


**Սոյն գրքովը զարդարող Եկաելեռու Բիթեները մեզ առաջարկուած
են Թումէն Պատմական Թիշտակարաբներու Յանձնաժողովից
(Comisiunea Monumentelor Istorice) կողմէ:**

Տ 6 0 7 - 3 4 4 7 4 0 9
Տիշտակարաբներ

Argeș Monăstirea



Р Р К Р Р К У - С К - У Р А К Т Р б 4 б 7 б 8 Р н



3 6 1 1 6 4 6 6 6 6 6 6

ԿԵՇՈՐԿԵ ՊԱԼՃ

ՀԱՅ ԱՐՈՒԵՍԻ ՊՐՊՏԻԶ

Պատ թիչ զիտնականներ այնքան սիրով ու այնքան խղճած մտութեամբ ուսոււմնասիրած են հայ արուեստին հետքերը Ծումանիոյ մէջ որքան Կէօրկէ Պալը, ճարտարագէտ, ակադեմական և անգամ Պատմական Յիշատակարաններու Յանձնաժողովին:

Պալը, որ ոռումէն ճարտարապետութեան պատմութեան ամէնէն կարկառուն հեղինակութիւնն է, և ունի բազմաթիւ երկեր՝ ոռումէն ճարտարապետական ոճին և անոր յիշատակարաններուն շուրջ, յաճախ դրազած է նաև հայ արուեստով՝ իր ամէն քայլափոխին անոր հետքերը գտնելով ոռումէն արուեստի արտայայտութեանց մէջ:



Բիւզանդագէտներու միջազգային համաժողովին մէջ որ 1925ին գումարուեցաւ Պուբրէշ, Պալը ուսոււմնասիրութիւնն մը կարգաց նիւթ ունենալով «Մոլուաւ կամարներու մէկ մասնայտկութիւնը» (*Sur une partie particulièrement des voûtes moldaves*): Այս ուսոււմնասիրութեան մէջ ոռումէն զիտնականը հետեւեալ կերպով կը պարզէր Մոլուովայի եկեղեցիներուն այդ մասնայտկութիւնը.

«Մոլուովայի եկեղեցիներուն կամարները կը ներկայացնեն յատկանշական մասնայտակութիւն մը՝ զոր կարելի չէ գտնել ուրիշ որևէ երկրի մէջ: Զորս գլխաւոր կամարներ կը կրեն՝ զմրէթարդներու (pendentiv) միջոցաւ՝ գլանաձև թմրուկ մը, որ իր կարգին վէրածուած է չորս չեղ կամարներու, զետեղուած 45 աստիճանով, և հանգչած առաջին կամարներուն բանալիներուն (cleft) վրայ: Գմբէթին շրջագիծը այս կերպով կը գեղջուի քառակուսիի կողին արամանկեան (diagonale) համեմատութեամբ, այսինքն մօտ եռթը տասներորդի: Այսպէս են Բըզալինի, Թըղըլու-Փրօպաթայի մեր եկեղեցիները:

«Ի՞նչ կրնայ ըլլալ այս այնքան հանճարեղ որքան չքեզ կառուցման ծագումը։ Այս ձեզ գործածուած կը գտնինք մեզի ծանօթ ամենահին մոլաւ ոնով եկեղեցիներուն մէջ։ Կառուցուածքի այս ձեզ ուրիշ տեղէ կու դայ թէ ծնած է տեղւոյն վրայ։ Ամէն կողմերով սեղծուած է տեղացի ճարտարապետներու կողմէ։ Ահա այս հարցումին է որ պիտի պատասխանիմ։ Երկրորդ վարկածը հաւանական չէ։ Մոլաւ պետութիւնը, աւելի գիւղական կազմակերպութիւն, իր սկզբնաւորութեան՝ հնարաւորութիւնը չունիր որմնագրական կառուցումներսւ։ Զէր կրնար հետեւարար զարգացնել ճարտարապետական ինքնուուոյն գորոց մը՝ ընդունակ երեակայելու կառուցման նոր բազագրութիւններ։ Պէտք է ընդունիր ուրեմն որ որմնագիրներ և քարակոփներ, սահմանակից երկիրներէ եկած, ինչպէս վաւերագրեր կ'ապացուցանեն, իրենց հետ միասին կը բերէին իրենց ընտանի միջոցներ և ձեւեր զորս ստիպուած էին բազագրել եկեղեցինն կողմէ պարտադրուած յատակագծին հարկագրանքներուն հետ։ Սրգ, Մոլտովայի վրացի երկիրներէն ոչ մէկուն մէջ, չնչք գտնիր կամարներու այս կաղմուածքը, ոչ Վալաքիոյ, ոչ Կալիցիոյ, ոչ Թրանսիլվանիայ, ոչ արՊալքաններու և Ռուսիոյ մէջ։ Պէտք է վիճակնել ուրեմն այսուր»։

Պալը, յետոյ, Մոլտովական եկեղեցիներու այս առանձնայակութեան նմանութիւններ կը վնասուէ ուրիշ երկիրներու մէջ, ինչպէս Սպանիա, Հնդկաստան, Եգիպտոս և Պարսկաստան, ինչ վերջոյ կ'եղրակացնէ.

«Ի՞նչ կը վերաբերի Մոլտովայի, բացայայտ է որ ոչ Սպանիան, ոչ Եգիպտոսը, ոչ Հնդկաստանը, ոչ խակ Պարսկաստան, գոնէ ուղղակի, չին կրնար անոր վրայ աղքել։ Պատմութիւնը մեզ որևէ հասրաւոր կապ ցոյց չի տար։ Խոյնը չէ Հայաստանի համար, որ միակը կրնայ հաշուի առնուել։ Հայաստանի աշխարհագրական հեռաւորութիւնը Մոլտովայէն թերես զարմանալի ցուցնէ այդ աղղեցութեան առնչութիւնը։ Բայց վազուց փաստուած իրողութիւն մըն է թէ Հայերը բազմից գաղթած են Եւրոպա, ի մասնաւոր Լեհաստան և Մոլտովա։ Մասնաւորաբ Անիի շրջանի ընակիցներն են որ եկած հաստատուած են այս երկիրը»։

Պալը համառօտակի յիշելէ յետոյ զանազան գաղթերը գէպի Մոլտովա, սկսելով 1060էն, 1040էն, 1239էն, եւային, կ'եղրակացնէ.

«Ճիշտ է որ, գոնէ ներկայիս, ոչինչ կը դատորոշէ, չմութեան տեսակէտէ, հայ եկեղեցիները մոլաւ եկեղեցիներէն։

«Ճիշտ է նաև որ ապացոյց մը չկայ թէ ներկայ եկեղեցիները շինուած են հայ ճարտարապետներու կողմէ։ Բայց նուազ օրինաւոր է ենթագրել թէ այդքան գաղթականներուն մէջ, եկած այնպիսի երկրէ մը ուր շինութիւնը իր կատարելութեան հասած էր, պէտք էր գանուէին բազմաթիւ կառուցանողներ։ Այս տեսակէտով բոլորովին նոր երկիր մը կու գային և ակներեւարար անոնք ստիպուեցան իրենց արհեստը կիրարկել իրենց նոր հայրենիքին մէջ, և միւնոյն ատեն գոնէ մանրամասնութեանց մէջ, որոշ աղգեցութիւն մը գործել։

«Յայտնի է, ասկէ զատ, որ Հայերը, հրաշալի կառուցանողներ և քարակովներ, ինչպէս կ'ապացուցանեն իրենց երկիրը ծածկով անթիւ շինութիւնները, միշտ կը փնտուէին և կ'երթային աշխատելու Եւրոպայի զանազան մասերուն մէջ»։


«Անկիւնաւոր եղջերափողի (trompe) վարժուած այս կառուցանողները, որոնք գիտէին Սանահինի մէջ գործածուած կամարներուն բազմագրութիւնը յատակի քառակուսին զեղչելու համար, ընականարար պիտի տարուէին, ամէն անգամ որ ծրագրերը կամ պէտքը ստիպէր աշտարակին արամագիծը (diagramme) զեղչել, երկուձևերը բազմագրել, և զանոնք յարմարցնել աեցւոյն սովորական մէթոններուն։ Այս բազմագրութիւնը կ'ընծայեն մեզի մոլտաւ կամարները։

«Հայերը այս բազմագրութեան յանգա՞ծ էին արգէն իրենց երկրին մէջ, կամ այս փոխակերպութիւնը Մոլտովական հողին վրա՞յ տեղի ունեցաւ։ Այս հարցումը իր պատասխանը չի գտներ մեր ծանօթութեանց ներկայ սահմանին մէջ։ Նոր պրատումներ կամ բախտաւոր գիւտեր Հայաստանի մէջ թերեւս պիտի զան լուսարանել այս մութ կէտը։

«Եղրակացնելով—ի բացակայութեան ակներեւ փաստերու—ինձ շատ հաւանական կը թուփ Մոլտովական եկեղեցիներու յատկանցական կամ արհերուն մէջ տեսնել իրանական աղգեցութիւնը Հայոց ձեռքով փոխանցուած»։

* * *

Մինչ ոռւմէն ուրիշ գիտանականներ Քուրթէա-տէ-Արճէշի եկեղեցին և իր կրած աղգեցութիւները զննած են իրեւ մասնաշետներ պատմութեան և բանասիրութեան, Պալշ զանոնք քննած է իրեւ ճարտարապետ, և իրեւ հետազոտիչ ճարտարապետութեանց պատմութեան։ Այս տեսակէտով շտա աւելի մեծ կշիռ ունին իր հաւաստումները՝ երբ հայ արուեստի հետքեր կը գտնէ այդ համաւաւոր յիշատակարանին վրայ։



Ա Խ Լ Ա Թ Ի Թ Ի Ւ Ր Պ Ե Ն

1925-ին Փարիզի մէջ սարքուած ռումէն արուեստի ցուցահանդէսին ասթիւ Պալ ուսումնասիրութիւնն մը հրատարակեց Ռումանիայի հին արքունիքին մասին (*La Roumanie Nouvelle*, 15 յունիս 1925), և շեշտելէ յետոյ որ միջին դարու մէջ առհասարակ եկեղեցիներն են որ իրենց վրայ կը մարմնացնեն իրենց շրջանի արուեստը, կ'ըսէր.

«Բիւլղանդական արուեստն է որ իր կնիքը դրած է կրօնական առաջին լիշտանկարաններուն վրայ Քուրթէա-տէ-Սրճէշի իշխանական եկեղեցինն, չինուած Ժ.Դ. դարաւն սկիզբը, ամէնէն հին եկեղեցին որ մնացած է մեղ, ամէնէն գուտ տիպարը Քօմնէններու և Փալէօլոկներու ժամանակէն քառաթե յունական խաչով եկեղեցիներուն:

«Իէսովի 1500, նոր տիպար մը, բոլորովին տարրեր, երեսն կու գայ Տէալի վանքին մէջ: Ամբողջապէս տաշուած քարերով լիշտանկարան մըն է, գեղեցիկ աշխատանք մը, սերպ յատակադին մօտ յատակագծով մը, և ճակատով մը հայկական և վրացական տարրերով:

«Քուրթէա-տէ-Սրճէշի եպիսկոպոսական եկեղեցին, կանգնուած 1515ին Նէտարէ իշխանին կողմէ, որ իր մանկութեան մէկ մասը Թուրքիա անցուցած էր, զբեթէ միեւնոյն սկզբունքները կը պարզէ, բայց Տէալի տարրերուն վրայ կ'աւելցնէ նոր տարրեր, — սիւներով նախագտափթմը՝ որուն ծագումը կարելի է Աթոու-Լեու վնասուել, բազմաթիւ աշտարակներ, ինքնատիպ ձեւեր, և մասնաւորաբար հարուստ զարդարանք մը՝ ուր արարական, պարսկական, տաճկական զարդարան մօթիքները խառնուած են հայկական և վրացական զարդարաւեստին հետ, բազմագունութեան մը (polychromie) մէջ՝ ուր ոսկեգոյնը մեծագոյն գերը կը խաղայ»:

* * *

Հայ արուեստը շօշափող իր վերջին երկն է «Հայկական եւ վրացական ազգեցութիւններ ուումէն ճարտարապետութեան վրայ»: (*«Influences Arméniennes et Géorgiennes sur l'Architecture Roumaine»*), ուսումնասիրութիւն՝ զոր ուումէն զիտնականը կարգաց Բիւլղանդական Ուսումնասիրութեանց Գ. համաժողովին մէջ (Աթէնք, 1931) և որ յետոյ լոյս տեսաւ առանձին հատորով ալ:

Սոյն Տարեգրքին մէջ կը ներկայացնենք այդ ուսումնասիրութիւնը, զգացնելով միայն որ ուումէն զիտնականը վրացական ազգեցութիւն ևս կ'ենթագրէ հայ արուեստի ազգեցութեան կողքին, անշուշտ իրեւ վրացական ոնի նմուշ նկատելով այն եկեղեցիները որոնք կը գտնուին վրաստանի մէջ և որոնք կամ հայկական են, կամ հայ արուեստէն ներշնչուած:

Ա.

ՀԱՅ ԵՒ ՎՐԱՅԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆՆԵՐ ՌՈՒՄԵՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

ԸՆԴՀ. ՑԵՍՈՒԹԻՒՆ

Յաճախ մատնանշուած է հայ արուեստին ազգեցութիւնները ուռմէն ճարտարապետութեան վրայ։ Այս տեսակէտով պէտք է նկատի ունենալ այնքան Վրաստանը որքան Հայաստանը։ Արդէն գժուար է որոշապէս զատել ինչ որ մասնաւորաբար հայկական է կամ վրացական այն տարբերուն մէջ զորս կը գտնենք ի Ռումանիա։

Թոշիէսքու՝ արդէն՝ Քուրթէա-տէ-Արձէշի եպիսկոպոսական եկեղեցւոյն վրայ խօսած ատեն, ի վեր հանեց խնամութիւնը անոր զարդարանքներուն՝ կովկասեաններուն հետ, և Համտէու ենթագրեց թէ ան նախապէս շինուած է ԺԳ. գարուն Վանի շրջանէն գաղթած Հայերու կողմէ և պարզապէս նորոգուած ԺԳ. գարուն Նէակօէի ձեռքով («Etymologicum Magnum»)։

Շուազի նոյն խակ ըստաւ, — ոչ առանց ինչ ինչ չափազանցութեանց, — թէ «Քուրթէա-տէ-Արձէշի, Թըրկօվիշթէի և Տրակօմիրնայի եկեղեցիններուն վրայ ոչ մէկ զարդ չկայ որ հայկական չըլլայ, թէ զարդական ճարտարապետութեան տեսակէտով Ստորին Դանուերի հովիտը հայկական գաղութ մըն է»։ («Histoire de l'Architecture»)։


Սթրցիկօվսքի ևս ի վեր հանեց խնամութեան ինչ ինչ ընդէ, գիծեր։ («Die Baukunst der Armenier und Europa»)։

Ես խակ մատնանշնցի Հայաստանի անուղղակի ազգեցութիւններ Սիրափոյ ճամբով, ազգեցութիւն՝ որուն Քօվիայի եկեղեցին գերազանց օրինակ մըն է։ («Une visite à quelques églises de Serbie»)։


Ն. Կիքա-Պուտէշթ, վերջերս ի վեր հանեց այն ազգեցութիւնները որոնք գործած են Վալախ արուեստին վրայ։

Եւ ասկայն շահեկան է մանել կարգ մը մանրամասնութեանց մէջ և քննել աւելի մօտէն թէ որո՞նք են ճարտարապետական կամ զարդական այն տարբերը որոնք ինսամութիւն մը կը ցուցնեն կովկասեաններուն հետ, որո՞նք են անոնց նախատիպերը, զորս կարելի է գտնել և ո՞րը կրնայ ըլլալ անոնց ներմուծման ճամբան։

Անդրակի Հովհաննեսի պատճենին



Հայութանի գլուխանի բնակչութեան



ԱՆՈՒԻՉՂԱՍԻԻ ԱԶԴԵՑՈՒԻԹԻՒՆՆԵՐ

Պիտի սկսինք պրագտելով Հայաստանի կամ Վրաստանի արուեստին հետքերը վալյագիոյ մէջ:

Ներկայ ուսումնասիրութեան շրջանակին մէջ չ'իյնար զննել այն պարագան թէ եռակոնք (*trichonque*) յատակագիծը, որ գրեթէ ընդհանուր կանոն է Ռումանիոյ մէջ, նախնապէս հայկական ծագում ունի: Ինչ որ ըլլայ իր հեռաւոր ծագումը՝ ինչ կը վերաբերի մեղ՝ այս յատակագիծը մեզ եկած է Մօնթ-Աթուէն, չատ հաւանաբար Սերպիոյ ճամրով:



Նոյնպէս արագօրէն պիտի անցնինք Սերպիոյ ճամրով Հայաստանէն մեր ընդունած անուղղակի աղգեցութեան վրայէն՝ որ կ'երևայ Մօրավայի տիպարէն յիշատակարաններու վրայ, կանոնուած ժԴ. գարուն Օլթենիոյ մէջ: Քօվիան, նախ, որ հակառակ ժէ. գարուն վերջերը նորոգութիւն կրած ըլլալուն, ցարդ լու պահպանուած է ըլլայ իրրե յատակագիծ, ըլլայ իրրե զարգական տիպիկ մանրամասնութիւն. յետոյ Թիսմանան, բազմից նորոգուած, որ ժԹ. գարու կէսերուն աղետալի բարեփոխութիւն մը կրած է:

Հայկական և վրացական աղգեցութիւնը Մօրավայի եկեղեցիներուն վրայ ընդունուած է, ներկայիս զրեթէ ամրող աշխարհի կողմէ, ինչ կը վերաբերի իրենց ձակատներուն (*façade*) այնքան այլազան զարդարանքին, և մանաւանդ ինչ կը վերաբերի սիւնակներուն (*les colonnettes*) և կամարակապերուն (*arcades*) զոր կը կրեն անոնք: Այս պարագան մեզ թոյլ կու առյ չպնդելու, և անմիջապէս կու գանք այն յիշատակարաններուն որոնց մէջ կը կարծենք տեսնել ուղղակի աղգեցութիւն մը:

ԿՈՄՄ Ա.Ր.Ա.Պ.Վ.ՊԵՐ.Շ.

Վարախ եկեղեցիներու յատկանշական զիծերէն մէկը այն աղեղնակերպերն (*arcatures*) են որ կը զարդարեն անոնց ճակատները ժԴ. գարու սկիզբներուն, և մանաւանդ—խիստ ընդհանուր կերպով— ժէ. գարու կէսերուն և մինչեւ ժԹ. գարու սկիզբը: Պիտի իօսիմ այն կամարակապերուն մասին որոնք կիսարտոր կողմագէմ (*profil semicirculaire*) ունին,—պարզ, կրկնակ կամ եռակի պարոյցներով (*boudin*),— որոնք զուտ զարդական են, առանց կառուցական դերի, և որոնք այսպէս ըսած, զետեղուած են ճակատներուն (*façade*) վրայ: Անոնք կամ երկու շարք են՝ բաժնուած միջակայ քիւով մը (*corniche médiane*),— ինչպէս Տէալի վանքին մէջ, և կամ կը կազմեն միակ վերին շարքը (*rangée*) սառ-

માર્ગ પત્રાનાના . અધ્યાત્મિક



րինը կազմուած ըլլալով ուղղանկիւն փանօներով (panneaux rectangulaires), — ինչպէս Արձէշի, Թրկօվիշթէի իշխանական արքունիքին, Պուբրէշի մայր եկեղեցիին, Վաքարէշի մէջ եւայլն, Եւ կամ երկու բէժսթրները (registre) կազմուած են ուղղանկիւն փանօներով, — ինչպէս Հօրէզի Ս. Առաքելոցը:

Այս շրջանակին մէջ կը հանդիպինք բազմաթիւ փոփոխակներու: Երբեմն կամարակապերը (arcade) կը խաչաձևուին (ինչպէս Մօկոշայա, Պրանքօվէնի աշտարակը), երբեմն ալ սիւնակները ընդմիջուած են երկու առ երկու կամարակապերով — Պրանքօվէն, Սթէլէա, Պուբրէշի մայր եկեղեցի, Ֆիլիփէշի տէ Փատուրէ, — այնպէս որ կայ հիմնասիւներու (montant) միակ խուրձ մը երկու կամարակապերուն համար:

Աշտարակներն ալ միենոյն կամարակապերը կը կրեն, բայց հազուագէպօրէն (Փափուշա): Առհասարակ վալախ եկեղեցիներու աշտարակները պահած են Պալքաններու մէջ յաճախագէպ բիւզանդական կառուցուածքը:

ՀԱՅ ԵՒ ՎՐԱՅԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՅԱՏԿԱՆԻՇԸ

Արդ, հայկավացական եկեղեցիներու յատկանչական մէկ գիծը՝ կիսարողոր նուրբ պղտիկ սիւներու վրայ զետեղուած ճիշտ այս կամարաշարները կամ աղեղնակերպերն են (arcature):


Ընդհանրապէս անոնք կը զրաւեն ճակատին ամրող բարձրութիւնը, ինչ որ բաւական նկատելի տարբերութիւն մը կը կազմէ բաղդատելով վալախ եկեղեցիներուն հետ: Այս տեսակէտով սերպ կամարակապերը աւելի մօտ են իրենց նախատիպերուն:

Այսուհանդերձ երկու registerներու բամսուիլը շատ հաւանաբար զոյութիւն ունէք Հայաստանի մէջ, ինչ որ կը թուի ցուցնել Ս. Բարթուլէմէսոսի վերագծութիւնը (relevé) կատարուած Պալմանի ձեռքով:

Ներկայիս ուղղանկիւն փանօներու միակ առաջին շարք մը կը տեսնուի հոն (ինչպէս Արձէշի եկեղեցիին մէջ), վերի մասը վերացինուած ըլլալով շատ նախնական ձեռով և շիփ շիտակ պատ մը ձեսցներով միայն:

Պախման այս կառուցուածքը կը նկատէ մօտաւոր շրջանէ մը ըլլալուն ապացոյցը:

Սերպ կառուցուածքը ուր ճակատին ամրող բարձրութիւնը զրաւող կամարակապերը կարուած են ճիշտ հոն ուր ծագում կ'առնեն ներքին կամարները, նրբին քիւով (corniche) մը, կը թուի ցոյց



ՊՈՒՐՔՐԵՇԻ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՆ

տալ ճակատի երկու *register* գոխանցման վուլը:

Այսուհանդերձ հայկական ինչ ինչ եկեղեցիներ ևս ուր աշտարակն ու շնչքին զանգուածը իւրաքանչիւրը ունին իրենց կամարակապերու շարքը, կրնան նշանակ (indication) մը սեպուիլ (Ս. Փրկիչ եկեղեցին և Ս. Հոփփովմէ եկեղեցին):

Ընդհանրապէս, ինչպէս Հայաստանի, նոյնպէս Վրաստանի մէջ, սիւնակները աղեղներէն բաժնուած են փոքր ախաւեղագէսներով (chapiteaux): Այս միւնոյն լուծումն (solution) է որ կը գտնենք ի Սերպիա, մինչ Ռումանիոյ մէջ (բացի Քողիայէն) այս շափիթօնները կը պակսին, իսկ պարուրածները (boudin) կը շարունակուին կիսարուր (en demi-cercles) պարզ երկացումով (bifurcation):

Այս լուծումը,— թէե քիչ յաճախագէսլ,— այսուհանդերձ գոյութիւն ունի Հայաստանի և Վրաստանի մէջ (ինչպէս Անիի Ս. Դրիգոր Ապուղամբինց, Ճեղաթիի, Թվեթի, Չուլէի, Մծխէթի, Թիֆլիսի եկեղեցիներուն մօտ, Երզրումի մէկ թիւրպէին և Զիգիթ Մինարէին վրայ):


Նոյնպէս Վանի թիւն մօտ Ախլաթի մէջ գտնուող թիւրպէնեներուն մօտ, որոնց վրայ ճշմարտիւ, կողմնագէմը (profil) վերածուած է առաւելապէս զարդական վիճակի, և որոնցմէ մէկը ունի ուղղանկիւն փանոներ:

ՏէԱԼԻ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ԻՐ ՆՄՌԱՌԻԹԻԻՆՆԵՐԸ

Այս տէքոռը Վալաքիա առաջին անդամ կը գտնենք Տէալի վանքին մէջ, կառուցուած 1500ին, Ամրողութեամբ յղկուած քարէ շնչքմը, գեղեցիկ հանգերձանքով: Ճակատները զարդարուած են կամարակապերու երկու շարքերով, որոնց մասին խօսեցանք:

Մատնանշէի է որ,— ինչ որ աւելի կ'ընդգծէ իրենց զուտ զարդական գերը,— իրենց բաշխումը (répartition) հաշուի չ'առներ կառուցման ինչ ինչ տարրերը: Դասին որմին (paroi du choeur) վրայ սկսող կամարակապերը կ'անցնին կողմնակի կողակներէն (abside) առանց հաշուի առնելու. այնքան կարեոր տարրը որ ներքսամէտ անկիւնն (angle rentrant) է: Նոյնն է Արձէշի եկեղեցին և բազմաթիւ ուրիշ եկեղեցիներու մէջ, ուր աւելի մեծ է փանթէզին՝ կամարակապերու բաշխման մէջ:

Այս շահեկան կառուցուածքը կը գտնենք Վրաստանի մէջ՝ ի Ճեղաթի, Մծխէթ, բայց երբեք Հայաստանի մէջ: Այս առակետով սերպ եկեղեցիները աւելի գրացի պէտք է ըլլան Հայաստա-



1113886

Տ է Ա Լ Ի Վ Ա Ն Ք Ի Ն Ե Կ Ե Գ Ե Ց Ի Ն



17-137

նի, իսկ Վալաքիայինները Վրաստանի եկեղեցիներուն։ Այս կառուցուածքը, հակառակ կառուցական տրամարանութեան՝ որ անկիւններուն մօտ սիւնակներ կ'ուզէ, և հակառակ բիւզանդական ոգիին և արևմտեան ոգիին,—ուրեմն բաւական յատկանշական է իր եկամուտ ազդեցութիւն։

Նոյնպէս, վերին և ստորին շարքերուն մէջ հաւասար թիւով կամարակապեր չկան, ինչ որ երկու registerներու փանոները անհամապատասխան կը դարձնէ իրարու։

Ինչ որ այս կամարակապերուն զետեղուած տէքուին և ոչ թէ կառուցական տարրին բնոյթը կը յատկանչէ, այն է որ յզկուած քարի հանդերձանքը հաշուի չ'առներ ազեզը։ Մինչդեռ կօմպարտիոյ, Տարմացիոյ, Դերմանիոյ մէջ, օրինակի համար, կոյք կամարակապերու կամարներուն քարերը յարակցորէն կորնթարթ են (claveaux à joints)։

Օրինակներ կան Սնիի մէջ՝ Հոնենցի Ս. Գրիգոր եկեղեցին, Գեղարդի մէջ, և ւայն։

Այս մանրամասնութիւնը ուրեմն կը շեշտէ Տէալի և Արճէչի ինսամութիւնը Հայաստանի հետ, և կը հաստատէ այն փաստը թէ որևէ խնամութիւն չի կրնար ըլլալ այս եկեղեցիներու կամարաշարներուն և արևմտեան ոսմանականներուն միջև։ Ասկէ զատ չարունակեալ պարուրածեր (baudin continu) որ կը կազմէ աղեզը ինչպէս նաև գոյ սիւնը (colonne angagée), փոխանակ սիւնակի մը որ կը կրէ աղեղի մը վայրէջքը՝ տիսաւեղագէսի մը միջոցաւ, ցոյց կու տայ թէ ինչպիրը կը կայանայ ուրիշ սկզբունքի մը մէջ։



Նոյնպէս արևմուտքի մէջ բացակայութիւնը ուղղանկիւն փանոներու, որոնք Վալաքիոյ ինչպէս ասիական ինչ ինչ եկեղեցիներու մէջ կամարաշարներուն տեղը կը բռնեն, միւնոյն ուղղութեամբ նշանակ (indication) մըն են։

Շահեկան է գիտնալ թէ Տէալի և Արճէչի քարակոփութեան գործիքը նման չէ՝ Հայաստանի (և Վրաստանի) մէջ որդութեամբն, այսինքն տառեւել կամ նուազ խիս թագութեամբ ինչպէս կը վկայէ Սթրաֆովսքի (Die Baukunst der Armenier und Europa, էջ 207)։

Առիթը չունեցանք տեսնելու կամ գիտնալու թէ ինչպէս կիրարկուած է, այս տեսակէտով, վարախ եկեղեցիներու քարը, իրենց պահպանման վիճակը թոյլ չտալով որևէ հետազօտութիւն ընել այդ տեսակէտով։ բայց շահեկան պիտի ըլլար նօթ առնել այս առանձնայատկութեան կարելիութիւնը առաջին առիթին ստուգելու համար դայն։

Անդր Ա. գրիգոր եկեղեցին

Անդր Ա. գրիգոր եկեղեցին



Դիտենք միայն որ քարերը իրարու կցուած են երկաթէ ճանեկերով (crampes) կապարով կնքուած, ինչպէս Տէալի նոյնպէս Արձէի մէջ:

Դիտել պիտի տանք դարձեալ որ ներքնախարիսխը (socle) —բազմազարդ (à forte modenature) և թանձրազանդ (à large empattement) —հայեվրացական տարր մըն է (ինչ որ կը գտնենք Անիի մայր եկեղեցին, Անիի Ս. Գրիգորին, և էջմիածնի մէջ, ինչպէս նաև Քապէնի մէջ ի Վրաստան) որ ոչ զուտ բիւզանդական է, ոչ ռոման կամ դոթական:

Տէալի աշտարակներուն պատուհանները յրջանակով կամարակապերը երկու պարուրաձևերու միջև կը կրեն զարդարուն լայն դօմի մը (plate-bande) որուն պիտի անդրադառնանք աւելի յետոյ:

ԱՐՃԷՇԻ ԵԿԵՂԵՑԻՆ ԻՐ ՆՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒԹԻՒՆ ՄԼՅ

Թէև Արձէի եպիսկոպոսական եկեղեցին շատ կը տարբերի Տէալի եկեղեցին, սակայն անոր հետ բազմաթիւ հասարակաց զիերը ունի, և պարզ է որ անկէ օգտուած է մեծ մասամբ:

Հոն կը գտնենք կամարակապերու մինոյն կառուցւածքը, Տէալիններուն նման՝ վերին շարքին մէջ, իսկ վարի շարքին մէջ՝ ուղղանկիւն փանոներ: Միենոյն պարուրաձև կամարակապերը, — հոս զոյդ և եռակի հիմնասիւններու (montants) վրայ, — զարդարնաներու միևնոյն լայն երիշը աշտարակներուն վրայ, թանձրազանդ ներքնախարիսխը (socle à large empattement):

Պէտք է նոթել սակայն որ մինչ Արձէի մէջ պարուրազարդերը արտակարկառ (en relief) են, և ճակատին վրայ գետնզուածի պէս, ինչպէս կը տեսնուի Հայաստանի և Վրաստանի մէջ, — Տէալի մէջ, պարուրազարդերը, — պարզ, — բարձրաքանդակ լաւ մը զետեղուած են անմիջականօրէն ճակատին վրայ որ իրենց ներսն է, և ոչ թէ կամարակապերու արտաքին մասերուն վրայ որոնց յատակազիծն է tangent au boudin: Այս մասնայատկութիւնը կը ձգտի մօտեցնել Տէալը Փոքր Ասիոյ և Պոլսոյ կերպերուն հետ:

Արձէի զարդարանքները, որոնց պիտի վերադառնանք յետոյ, աւելի հարուստ են քան Տէալինը, թէև կը բխին միևնոյն սկզբունքներէն:

* * *

Ոլորազարդի (torsade) ձեռով միջակայ քիւը (corniche médiane) տարր մըն է որ ասացին անդամ երեան կու զայ ոռոմէն

արուեստին մէջ՝ Արճէշի և կիսկոպոսական և կեղեցին մօտ հոնկէ է որ ընդօրինակուած է յաճախ, ըլլայ միենայն ձեռով, ըլլայ մօտաւոր ձեւրով, ինչպէս Պուրբէշի Մետրոփոլիային մէջ, ուր պարանին (cable) տարրերը զուգահեռական են, և դարձուած են տարրեր հետաքրութեանց վրայ՝ փոխանակ տեսական և դանակով գարձուած ըլլալու։

Ոլորածե (en torsade) տարրերը բաւական յաճախադէպ են զանազան երկիրներու մէջ. հնի յաճախ զանոնք կը գտնենք քիւի զարգարանքի, գունոներու և պատուհաններու շրջանակներու ձեռով, բայց զետեղուած միենայն ոգւով ինչպէս Քուրթէա աէ Արճէշի մէջ, — շրջանակերպ, այսպէս բած, կառուցուածքը՝ կամարները ծագած բարձրութեան վրայ, — կը գտնուին միայն Հայաստանի և այն շրջակայ վայրերուն մէջ որոնք կրած են իր աղքեցութիւնը, ինչպէս մէկ կողմէ Վրաստանի և միւս կողմէ Քիւրտիստանի մէջ, և սեղուոք ու թուրք արուեստի շրջաններուն մէջ, շրջաններ՝ որոնք այնքան բազմաթիւ փոխասութիւններ ըրած են Հայաստանի արուեստին և որոնք իրեն հետ այնքան ակներե կերպով ինաւմութիւն ունին։

Ճիշտ այս շրջաններն են ուր զանոնք բաղդատութեան և զերքը այն կամարակապերուն համար որոնց մասին խօսեցանք վերը։

Այս ոլորազարդերուն նմուշները կը գտնենք Հայաստանի մէջ, ի միջի այլոց Հոռոմոսի վանքին մէջ (Ս. Մինասի և կեղեցին)՝ զոյգ պարանի (corde) ձեռով որ կը շուրջպատէ աշտարակը ճիշտ այն բարձրութեան վրայ ուրկէ ծագում կ'առնէ կամարը, Վազարշաստի մէջ՝ միենայն կէտին վրայ, Անիի մէջ՝ Ս. Փրկիչ և կեղեցին աշտարակին ստորոտը։ Ի Վրաստան Պէթանիա և կեղեցին մէջ՝ աշտարակի կամարակապերուն տակ, Մծխէթի մայր եկեղեցւոյ մատուռածե մէկ զամբարանին մէջ, յետոյ Վանայ լին մօտ Ախլաթի չորս թիւրաբէներուն մէջ, երգումի երկու թիւրպէներաւն և Զիֆթէ-Մինարէի մէջ, ոլորազարդը, խիստ յատկանշական, զետեղուած է աւելի բարձր և կը կազմէ քիւը (corniche)։

Կարելի է այս ոլորազարդերը վերածել երեք գլխաւոր տիպարներու, — շարայար ոլորազարդ (torsade continu) և անջրակետեալ ոլորքներով պարաններ (cordelette à tours distancées), որ փոխանցում մըն է առաջին տիպարէն գէսլի մեղմօրէն բարձրագանդակ հիւսակազարդերու հիւսակները (entrelacs de passementerie) և որոնք խիստ յաճախադէպ են այս շրջաններուն, ինչպէս նաեւ

բովանդակ խոլամ միջերկրականեան արևելքին մէջ:

Ոլորազարգերու ըուրո այս օրինակներուն մէջէն ճիշտ է որ հազիւ մէկ կամ երկուքը իրենց նմանը ունին Արձէշի մէջ, բայց նոյնիսկ միւսներն անդամ բաւական իրական այնպիսի խնամութիւն մը կը մատնանշեն. որմէ պարզ կ'երեւայ թէ շրջաններու այդ հանգույցէն մեզ կուղայ այս տարրը զոր Արձէշի ճարտարապետը բնականարար և տրամարանականօրէն զետեղած է հոն ուր Տէալի եկեղեցին մէջ կը գտնուէր միջակայ քիւը որ կամարակապերու երկու registreները կը բաժնէ:

Այս գիրքը կը համապատասխանէ, որոշ չափով, այն գիրքին զոր այս ոլորազարգերը կը զբաւեն աշտարակներու կամարակապերուն տակ Պեթանիոյ, Նիքորցմինայի, Անիի Ս. Փրկիչին, Ախալաթի և Մծխէթի գամբրաններուն մէջ:

Ինչ կը վերաբերի զարդարանքին, պիտի մատնանշենք աշտարակներուն պատուհաններուն լայն շրջանակները՝ որոնց մասինք քանի մը բառ, թմբուկներուն խարիսխները (base)՝ ծածկուած թէ Արձէշի և թէ Տէալի մէջ քարէ պրօտըրիով, փանոները որ ճակատները կը զարդարեն:

Բազմաթիւ հեղինակներ, ինչպէս ըսկնք սկիզբը, երեսն հանցին այն մեծ խնամութիւնը որ կայ Արձէշի պատերը ծածկող զարդարանքին և Հայաստանի ու Վրաստանի յիշատակարաններու զարդարանքներուն միջեւ:

Իրականին մէջ՝ հայ, կովկասեան, պարսկական, արաբական և օսմանեան մօթիքներու զարմանալի խառնուրդ մըն է առ, — առանց հաշուելու աւելի հին տարրերը զոր կը գտնենք քրիստոնէական շրջմանի սկիզբներէն և զոր կարելի է ընդհանուր կերպով բիւզանդական կոչնլ, այս բասին ամէնէն լայն առումովը:

Պիտի ջանանք սակայն քիչ մը ճշգել և գտնել քանի մը բազդատութեան կէտեր:

Երկու տեսակէտ կայ նկատի առնելիք: Նախ զարդարանքին ընդհանուր կառուցուածքը, այսինքն իր զեկավար սկզբունքները, և յետոյ նոյն ինքն զարդարանքը՝ այսինքն մօթիքները. կայ վերջապէս եղանակը որով իրագործուած էն:

Նախ ի վեր պիտի հանենք զարդարանքներու առատութիւնը (profusion)՝ որ ճարտարապետական զիմերու ազատ երեւոյթը կը խանգարէ. յետոյ կայ hors d'echelleը, — Շուազիի բացատրութեան համամատ ի մասին կովկասեան հիւսակազարգերուն (passengererie): Այս երկու յատկանիշերը հասարակաց են Հայաստանի,

Կովկասի և անոնցմէ բխող երկիրներու յիշատակարաններուն:


Ի վեր պիտի հանենք յետոյ, իրքեւ հասարակաց ուրիշ մէկ դիմ, պատուհանները եղերող զարգարանքներու լայն երիշները, հայկական նախասիրութիւն (աւելի հաջուագէալ Վրաստանի մէջ)՝ ուղղանկիւն պատուհաններու համար, հարթ (plat) և կողմնագէմ (profilé) լայն շրջանակներով. մինչ կամարակապ (cintre) պատուհաններու զրայ լայն երիշները ընդհակառակը շատ աւելի ի պատուի են Վրաստանի մէջ և գրեթէ անզոյ Հայաստանի մէջ. Անիի Մայր եկեղեցին, Անիի Ս. Գրիգոր Հոնենցը: Յետոյ պէտք է յիշենք զուտ զարգարական փանոնները և ներկայութիւնը վարդածեերու (սրոնցմէ ոմանք ծակոտիկէն = à jour), որոնք կը յատկանշեն իւրաքանչիւր կամարակապը և որոնք իրենց համապատասխանը ունին սերպ եկեղեցիներու մէջ: Վերջապէս փոքր սկալառակները որոնք կը զբաշմեն ազեղներու հանդիպումը և որոնց կը հանդիպինք ի Վրաստան Ասմաթիի, Թվէթի, Չուլէի, Փիթարէթիի, Քաղթիշէֆի մէջ (Ռևլարով «Նիւթեր Կովկասեան Հնագիտութեան համար», 1904, Մովկուա):

Վերջապէս զարգարանքին ամբողջութիւնը և ընդհանուր խմբաւորումը կը ներկայացնէ ակներեւ ինուամութիւն մը որ երեւան պիտի գայ ինքնին եթէ ձանձրոյթը յանձն առնենք բազգատելու մէկ կողմէ Արձէշի և Տէալի ճակատները և միւս կողմէ Նիգորցմինացի ճակատը՝ օրինակի համար(*):

(*) Կարելի է նիշել, գարձեալ, երկու սկզբունքներ հայ արուեստէն աղդուած Փոքր Ասիոյ շրջաններուն զարգարանքին մէջ. — չափազանց բարձրաքանգակ (à fort relief) զարգարանքը՝ որուն ծագումը կարելի է գանհել Սուրբիոյ յիշատակարաններուն մէջ, եւ մակերեսի զարգարանքը աւելի արեւելեան, որ ի պատուի է խալում զարգարանքներու մէջ: Առաջին տիպարին կը պատկանին խոշոր կողմնագէմով ազեղնակերպերն ու հիւսակները (arcatures et entrelacs à gros profil), այնքան հասարակաց Հայաստանի և Վրաստանի մէջ: Երկրորդ տիպարին կը պատկանին թեթևօրէն բարձրաքանգակ, աւելի փորուոծ հիւսակազարդերը (passerelles), շրջանակները և հիւսածոյ տրէզները (les galons tressés): Սոյն երկու տիպարներուն խառնուրդը ակնրախ է մանաւանդ Անձուքեան յիշատակարաններու մէջ: Բայց Պոլոց օսմ. արուեստն ալ այդ մասին նմուշներ կը ներկայացնէ, և, այս տեսակէտով, Տէալը և Արձէշը իրենք ալ մէյմէկ տկար արձագանք են:



Ա Հ Ք Ք Ր Ե Շ Թ Ի Ե Կ Ե Ց Ի Ն



Թ Պ Կ Օ Վ Ա Բ Շ Թ Հ Ի Ի Ե Կ Ե Ց Ի Ւ



Մ Օ Կ Օ Շ Ա Ց Ա Ց Ի Ի Ե Կ Ե Ց Ի Ւ

ինչ կը վերաբերի բուն զարդարանքին, եթէ մեր ծանօթ եղած նմուշներուն մէջ չենք գտներ յարեւնման մօթիքներ (բացի աւելի պարզ և ամբողջ արեւելեան և բիւզանդական աշխարհին մէջ տարածուած մօթիքներու պարագայէն), անոնց մէջ կը գտնենք շատ մօտ և իրարու շատ խնամութեամբ սկզբունքներու եւ մօթիքներու նմուշներ:

Պիտի թուենք, իրը օրինակ, Նիքարցմինտայի զարդարուն վարդաձևերը: Անոնց համանման կառուցուածք կը գտնենք Արձէշի վարդաձևերուն մօտ, կառուցուածք որ կը կայսնայ ա. կեղունական փոքր շրջանակ մը՝ որուն կը հետեւի զարդարուն համակեղուն գոտի մը. բ. յետոյ երկրորդ շրջանակ մը մանրաւար (cordellete) ձեւով. գ. զարդարուն երկրորդ երիզ մը. դ. վերջապէս երկրորդ շրջանակ մը մանրաւարի ձեւով:

Նիքորցմինտայի, ինչպէս Արձէշի մէջ, առաջին զարդարուն գոտին կը կրէ հիւսակներ (entrelacs) եւ երկրորդը սաղարթազարդեր (rinceaux), — միշտ է որ տարրեր կերպով կիրարկուած: Արուեստը միեւնոյնն է ուրիմի եւ համանմանութիւնը խիստ մեծ:

Կարելի էր գետ նոյն սեսի ուրիշ մերձեցումներ ընել՝ ընտրելով ուրիշ վարդազարդեր (rosace):

Նիքորցմինտայի և Արձէշի սկաւառակներուն միջն նոյնակս կարելի է խնամութիւն մը գտնել. թէ մէկուն եւ թէ միւսին հիւսակները զարդարուած են արմաւազարդերով (palmette), զարդարանքը իրը քանէվա ունենալով ութը մօթիքներ:

Նոյնը նաև Արձէշի, Քաղաքնի, Պէտանիայի ինչ ինչ վարդազարդերուն մասին, որոնք կը ներկայացնեն երկար արմաւազարդերով հիւսակներ որոնց սուր ծայրերը իրարու կը հանդիպին մէջ:

Վերջապէս որքան Արձէշի, նոյնքան Նիքորցմինտայի եւ այս շրջաններու ուրիշ եկեղեցիներուն մէջ, կը թուի թէ սուրան մօթիքը նախընտրուած է զարդարելու համար սկաւառակներու մեծ ու պղտիկ զանազան շրջանակները:

* * *

Ոչինչ կայ զարմանալի երր ճիշտ միեւնոյն զարդարանքները եւ կատարեալ նմանութիւն մը չգտնենք: Զարդային սոյն արուեստին մէկ սկզբունքն է շվերընդօրինակել մօթիք մը, այլ զայն փոխել անվերջ, ստեղծել հազար փոփոխակներ միեւնոյն թեմա, յին վրայ: Ճարտարութեան եւ տաղանդի ապացոյց էր առ:

Երջանակներուն և փանոներու քննութիւնը մեզ կը բերէ միննոյն սեսի եղակացութեանց։ Անիի Ս. Դրիգոր Հոնենց եկեղեցոյ պատուհանին շրջանակի զարդարանքը՝ որ գոյութիւն ունի նաև Ալիաթի մէկ թիւրպէին վրայ, կայ նոյնպէս Տէալի եկեղեցն իրը արձանադրութեան շրջանակ, կամ Արճէշի փանթօքրաթօրին աշտարակին պաղին վրայ։

(Ճիշտ է որ բաւական ընթացիկ զարդարանք մըն է առ, և սակայն խիստ յատկանչական)։

* * *

Կան նաև զարդային ուրիշ մօթիվներ, որոր կը դանենք թէ Կովկասի և թէ Արճէշի մէջ, ինչպէս ծաղկածե զարդերը (fleurons), շթաքարերը (les stalactites), ատամնաւոր կորնթարդներով գուներու կամարաքիւերը (les archivoltes des portes à claveux endentés), որուա երկրաչափական զարդարանքները, ևւային։ Ատոնց մասին պիտի չխօսինք որովհետեւ անոնք երկու երկիրներու մէջ առ կը սերին խալամական հասարակաց աղբիւրէ մը։

* * *

Վերջապէս ինչ կը վերաբերի այն եղանակին որով այս զարդարանքները չինուած են իրրե կիրարկութիւն, կատարելութիւն, աշխատանքի նրբութիւն, գուրի (ciseau) հարուածի վսահութիւն, ինչպէս նաև այն եղանակին որով զարդարանքը մօտքէ եղած է, անոնք ևս Տէալը և Արճէշը կը կապնն իրենց արևելեան մօտքներուն, և կը զանազանեն որոշապէս Քօղիայէն և Մօրավայի սերպ եկեղեցիներէն։

* * *

Իրրե Ասիական տարր՝ պիտի կրնայինք գեռ յիշել Արճէշի կառուցական ինչ ինչ մասնայատկութիւնները։

Մինչդեռ եկեղեցւոյ նաւելն (ու օ՛) յատակազիծը ունի նմանութեան ինչ ինչ կէտեր՝ սերպ զանազան յատակագիծերու հետ, պրոնաօք ինչ ինչ նախադաւակիթներու (parthex athonite) հետ, ուսին աշտարակը ներքնապէս ութանկիւն է, և քառակուսիին ութանկեան վերածումը տեղի կ'ունենայ չեզ կամարներով չորս կամարափողերու (trompe) միջոցաւ, որոնք ասիական տարրեր են, — փոխական գմբէթարդներուն (pendentif) որոնք ընդհանրապէս բիւզանդական կանոն են։

Ութանկեան ներքին հատածը (section) խիստ հազոււագէպ է մեր մէջ:

Այս մասնայատկութիւնները, առանձինն, անշուշտ որ մեծ համակութիւն չունին, բայց միանալով բոլոր այն միւս տարրերուն հետ որոնք մեզ կը միացնեն Հայաստանի կամ Վրաստանի հետ, մասնաւոր արժէք մը կը ստանան:

* * *

Մէկ խօսքով, և մէկ կողմ թողով այս վերջին մակրամասնութիւնը, Քուրթէա-տէ-Արձէշի և Տէալի զարդական բոլոր տարրերը մեզ կը տանին միւնոյն ծագման, այսինքն Կովկասի, Հայաստանի կամ Քիւրափաստանի շրջաններուն, և Փոքր Ասիոյ արդրող այն մասին՝ որ կարւածը եղաւ սեճուք արուեստին:


Միւս կողմէ, չմոռնանք, Քուրթէա-տէ-Արձէշի զարդական ուրիշ տարրերու մէկ խումբը կը պատկանի այն տակեսւան ումանեան արուեստի կարւածին:

Արձէշի և կեղեցւոյ շինութեան պահուն՝ Պողիսր ճարտարապետական լիակատար ծաղկման մէջ էր և պէտք էր բնականարար մեծապէս ազգել Արեւելեան Եւրոպայի բոլոր ժողովուրդներուն վրայ որոնք շիում կ'ունենալին իրեն հետ:

Քանի մը ազդիւրներ կը հաւասառն թէ նէակոէ իշխանը՝ կառուցանողը Արձէշի և կեղեցւոյն՝ իր երիտասարդութեան մէկ մասը Թուրքիոյ մէջ անցուց և թէ նոյնիսկ հոն ծառայեց իրը վերակացու մզկիթի մը շինութեան: Որոշ է որ ճաշակը՝ որով կուսուցուած է և կեղեցին՝ այդ զրոյցը արդարացներու բնոյթը ունի: Իրը թէ Սուլթանէն արտօնութիւն ալ ստացած է Վալաքիա բերել տալ շինուածանիւթեր և ճարտարապետներ:

Ինչ ալ ըլլայ, բացորոշ է որ Արձէշի ճարտարապետը, որ շատ բաւ տեղեակ էր Կովկասի զարդական արուեստին և Փոքր Ասիոյ զարդական սկզբունքներուն, կատարելապէս ծանօթ էր նաև Պորոյ մէջ կիրարկուող զարդաւորման(*):

(*) Դիտելի է, — Արձէշի երկու փոքր աշտարակներուն առթիւ՝ որոնք այնքան տարօրինակ կերպով շրջագծուած (contournée) են, — որ նոյն սեռի ճարտարարութեան օրինակ մը կափրնէի մէջ ոլ կայ, ուր Խւ-Երէֆիլ-Ճամիթ (1440) մինարէներէն մէկը, զարձուած է որորածոյ (en spirale), ինչպէս սեղնուքեան ինչ ինչ մինարէներ, և ինչպէս Ֆիլիպէի Խմարէթ Ճամիթի մէկ մինարէն: Նոյն ձեռվէ է նաև Պոլսոյ մէկ մզկիթին մինարէներէն մէկը, Շահզամիթի մօտ:



ՓՐՓՈՒՇԱՑԻ ԵԿԵՂԵՑԻՆ

Հաւանական է ուրեմն որ իր երկրէն գաղթած և Պորտոյ մէջ աշխատող հայ մը կամ վրացի մըն էր(*), զոր հոնկէ նէակօէն, լուսամիտ իշխան և Պալքաններու և Թուրքիոյ հետ յարարերութեան մէջ, Արձէչ բերել տուաւ: Ժողովրդական բանաստեղծութիւնը զայն դարձուց առասպելական Մէջթէր Մանոլէն որուն յուղիչ հէքեաթը բոլորն ալ գիտեն:

Հստ զանազան յոյն ադրիւներու (զոր կը յիշէ Reissenberger իր ֆրանսերէն բնագրին մէջ, էջ 30), նէակօէն ընտրած է եւ Թուրքիայէն իր հետ իրը թէ բերած է նիաշխէցի Մանոլին: Երկու վայրեր կան միայն որոնց անունը որոշ չափով կը համապատասխանէ, — Այտընի մերձակայ նիւսիան, և կապաթովկիոյ նիւսան, ծննդավայր նիւսացի Ս. Գրիգորի, Կեսարիոյ մօտ:

Այս պարագային Մանոլէ պէտք է հայրենակից ըլլայ թուրք հոչակաւոր ճարտարապետ Մինանի, որ մաս կը կազմէր եէնիշէրիներուն բանակին և զաւակն էր Խրիսթօ անուն Յոյնի մը, կեսարիայէն, ուր Մինան ծնած էր 1489ին: Այս կերպով Մանոլէն Մինանէն տասը կամ քսան տարի առաջ ծնած կ'ըլլայ:

* * *

Թուրթէա-տէ-Արձէչի եկեղեցիին զարդարանքը տեսական աղդեցութիւն մը ունեցաւ Վարաքիոյ մէջ, անուղղակի կերպով փոխանցուելով այսպէս հայելվրացական աղդեցութիւնը, ոչ թէ իր կառուցումէն անմիջապէս յիտոյ, այլ ժէ. գարու կէսերէն սկսալ, երր զարդական կամ արակապերը (arcade) և փանոնները կը վերերեւան և զրեթէ ընդհանուր կանոն կը դառնան: Նոյն բանը նաև ոլորզարդ քիւերու (corniche en torsade) համար: Դարուն վերջը կը տեսնենք որ վերսախն երեան կու զան օսմաննեան արուեստէն փոխ առնուած մանրամասնութիւններէն մէկ քանին, քանդակուած վարդաձեերը և զարդարուն յայն շրջանակներով ուղղանիիւն պատուհանները: Այս զարդարանքներուն ոճը, ճիշտ է որ փոխուած է: Նոր գարուն ճաշակները կան, բայց զարդական սկզբունքը նոյնը կը մնայ (Մարքուցայի եկեղեցիին պատուհանը):

Պարանաձև միջակայ քիւը (corniche médiane en câble) քանից կը վերերեւի, եւ իր երկու ձեւերուն մէջ, որոնց մասին խօսեցանք: Բազմաթիւ են օրինակները:

(*) Աւելորդ է անգամ մը եւս շեշտել թէ Հայերը գարերու ընթացքին ճարտարապետներ եւ քարակոփներ հայթայթեցին բիւղանդական, յիտոյ օսմաննեան ամբողջ աշխարհին:

Մէկ խօսքով հայ-վրացական ազգեցութիւնը զորս Տէալի և կեղեցին և Արձէշի եպիսկոպոսական եկեղեցին փոխանցեցին տեսական կերպով վալախ արուեստին, ամէնէն առաջ պարուրածե կամարաշարերն (arcature en boudin) են, յետոյ պարուրածե քիւը (corniche en cable) և վերջապէս ինչ ինչ սկզբունքներ կառուցման մանրամասնութեանց զարդարանքին մէջ։

ՀԱՅԵԼԵՎՐՈՅ. Ա.ԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ ԿՈԼԵՇԹԻ ԵԿԵՂԵՑԻՒՆ ՎՐԱՅ

Պէտք է մատնանշել, գարճեալ, միւնոյն ժէ. գարուն երկրորդ կէսին մէջ, հայ-վրացական ազգեցութեան սահմանափակ նոր նորաստ մը Կոլէշթի եկեղեցին և շէնքին։ Հոն կը գտնենք հիւսիներով շրջանակներ (encadremens à entrelacs), կոր հատուածով (à section courbe), փոխանակ կիրարկուած ըլլալու շնզ մակրդակներով (par plans inclinés), ինչպէս կը պահանջէր րիւզանդական աւանդութիւնը։ Մօթիֆները մեզ կը յիշեցնեն ձէլաթիի և Սամազուի մօթիֆները։

Ծանօթ է մեզ որմնագիր վարպետին, գոնէ քանդակագործին անունը, ան հոգածութիւնը ունեցած է զայն քանդակիլու քարին վրայ, — Սթօյքա Մէշթէր։ Այս անունը ոչ հայկական է, ոչ վրացական, ոչ իսկ ուրիշ անոււան մը պալքանեան այլափոխութիւնը։ Այդ ուզզութեամբ, հետեւաբար, ոչ մէկ ցուցում ունինք։

Բայց կարելի է ննթագրել որ ազգեցութեան այս նոր խուժումը, — անկախարար Արճէշն, — կարելի է կապել դէպի Վարչքիա Հայոց նոր գաղթերուն հետ որոնք ունեցան ժիշ։

Ուրիշ ննթագրութիւն մը, — որ կիմնապէս չի հակասեր առաջինին, — այն է թէ Սթօյքա, մէկն էր այն վարպետներէն, որոնք կառուցմանը կամ զարդարանքին մասնակցեցան Եաշի Թրէյ-Խէրարն եկեղեցին, աւարտած 1639ին։ Այս եկեղեցին, որուն մասին պիտի խօսինք աւելի յետոյ, կը պարունակէ հայեւ վրացական բազմաթիւ զարդական ասրբեր։

Պէտք չէ մոռնալ գարճեալ որ նոյն իշխանը, Վասիլէ Լուփու, որ ծաշի մէջ կառոյց Թրէյ-Խէրարն, 1646ին ալ, վալախ հողի վրայ, Թրկօվլիշթէի մէջ, շնուց Սթէլիա եկեղեցին, որ կը պարունակէ Թրէյ-Խէրարնի ասրբերէն մէկ քանին։

ՀԱՅԹ ԹԵՇ ՎՐԱՅԱԿԱՆ ԱԶԴԵՑՑՈՒԹԻՒՆ,

Եթէ ծաղի այն հարցը թէ հայելքրացական ազգեցութիւններէն ո՞րն է որ տիրապետած է մեր եկեղեցիներուն մէջ, գժուար պիտի ըլլայ անշուշտ վճռական պատասխան մը տալ: Առաջին ակնարկով պիտի թուե թերեւս որ նժարը պիտի հակի վրացական կողմը՝ պարուրածե կամարաշարներուն (arcature en boudin) պատճառով, որոնք իրենց նմանակները ունին տւելի կովկասի քան Հայոստանի մէջ, ինչպէս նաև մեծ վարդաձեերուն (rosace) և առանասարակ զարդարանիքն պատճառով: Բայց այս ենթազրութիւնը ընելու մեջ պիտի վարանեցնէ ակներեարար հայկական տարրերու խառնուրդը: Այս անստուգութիւնը կը բացատրուի բաւական այն փաստով թէ սոյն ազգեցութիւնները ներգործած չեն ուղղակի և այլ միջնորդութեամբը ուրիշ երկիրներու, ուր աեղի ունեցած է զանազան ծաղում ունեցող տարրերու խառնուրդը:

Ա.ԶԴԵՑՑՈՒԹԵԱՆ, ՃԱՄՄԲՈՒՆ:


Արդարեւ եթէ բազգատենք Արձէշի հակատը Ախլաթի (Վանայ ընին մօտ) թիւրպէններուն հետ, որոնք սերնուգեան կառուցուածքներ են, պիտի նշմարենք որու խնամութիւնն մը զարդարական գուշիններու բաշխման սկզբունքներուն մէջ:

Գլխաւոր տարրերութիւնը բայխման մէջ Արձէշի զարդարանուքին երկու registreներուվերածումն է: Ախլաթի մեծ թիւրպէնն կառուցուածքը կը մօտենայ Արձէշի վերին registreին, իսկ Ախլաթի փոքր թիւրպէնն ուղղանկիւն փանոնները կը համապատասխանեն ստորին registreին:

Նոյնապէս կարելի է աւելի առաջ երթալ և նշմարել որ Արձէշի ուօօքին աշտարակը ինսամութիւն ունի Ախլաթի մեծ թիւրպէնն հետ:

Առանց շատ պնդելու այս զուգակիցներուն վրայ, և առանց երբեք ըսկելու թէ Ախլաթը ազգած է Արձէշի վկայ, կը պարզուի սակայն որ այն ոզին որով Արձէշը թարգմանած է հայելքրացական նախատիպերը, շատ մօտ է Ախլաթի: Թիւրպէններուն զարդարական ըմբռնման մնանքը ցոյց կուտան որ կարելի է Թիւրտիսատանի և Փոքր Ասիոյ մէջ փնտուել այն ճամբան որ Կովկասէն մեզ կը տանի Քուրթէատէ-Արձէշ: Ախլաթը, կրպումը, սերնուգեան շրջանները ընդհանրապէս, յետոյ Պոլիսը, այդ ճամբուն զլիսաւոր հանգրուաններն են: Ճամբուն ընթացքին տեղի ունեցած խառնուրդները կը նուազեցնեն այն հետաքրքրութիւնը թէ հայ կամ վրացական ազգեցութիւններէն ո՞րն է որ գերազշիռ եղած է:

Կը մնայ աւելի խառնուրդի (amalgame) մը փաստը՝ քան թէ յեղաշրջման մը արգիւնքը:



153 - 33

ՀԱՅԵԼԻՎԱՐԱՑԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ Ի ՄՈԼՏՈՎԱ

Թէև հայ գաղթականութիւները դէպի Մոլտովա աւելի յա-
ճախագէպ էին և իրենց հասաւատութիւնները բազմաթիւ ու ծաղկ-
եալ, կովկասեան արուեստին աղքեցութիւնները մոլտաւ ճարտա-
րապետութեան վրայ նուազ ճշգրիտ են քան Վալաքիոյ մէջ, եւ
կարօտ աւելի շատ խուզարկութեանց:

Նոյնիսկ հայ եկեղեցիները որոնք կառուցուած են Մոլտովայի
մէջ և որոնցմէ ոմանք, նոյնիսկ Ժ. գարէն են, չնո՞ղանապահ-
ուիր, իրբե ճարտարապետութիւն, ժամանակակից մոլտաւ միւս
եկեղեցիներէն, բայց եթէ միայն իրենց յաւելուածական զոյգ խո-
րաններով, որոնք կը պատուարեն, նաւկին (paois) արեելեան կողմը՝
գլխաւոր կողակին (abside) խորանը:

Այն կարծիքը յայտնեցինք թէ կոր (oblique) աղեղները որոնք
գմբէթին արամագիծ կը զեղին և որոնք մոլտաւ կամարներուն
զիսաւոր յատկանշական մասն են, մեզ կու գան Պարսկաստանէն
ձայերու միջոցով:

Կիսարուոր կոյր կամարակապերը (arcades aveugles) զետեղ-
ուած եկեղեցիներու ճակատը՝ որոնց մասին խօսեցանք վարախ յի-
շատակարաններու առթիւ, երբեմն Մոլտովա ևս կը գտնուէին,
Ժ. գարու վերջերէն սկսեալ (ինչպէս Արօնիանուի, Իցքանի,
Սփ. եօն աէ Սէրէթի մէջ):

Այս աղեղնակերպերը միշտ պարզ են, երբեք խաչաձև, տ-
ռանց կամարակապերը կրկնուելու միակ դրանդիի մը (piedron)՝
վրայ, և առանց անշուշտ կամարակապ-սիւնը (colonette-arcade)
ընդհատուելու ախաւեղագէմներով (chapiteaux):

Վալաքիայէն ներմուծուած է աս. հայելրացական աղքե-
ցութիւնը անուղղակի է ուրեմն հոս:

*


Գրեթէ միևնոյն շրջանէն կը սկսի Մոլտովայի մէջ երեալ
միջակայ քիւը (corniche mediane), պարանի (cable) ձեռվ, բայց
տարրեր Արճէլի մէջ եղած ձեւն:

Փոխանակ ունենալու կանոնաւորապէս միևնոյն ուղղու-
թեամբ գարձուած պարանի (corde) մը ձեր, ան կը ներկայացնէ
բազմաթիւ տօրոնs accoléներ որոնք զուզահեռարար կ'ընթանան և
երբեմն ձախ կը գտանան, ինչ որ կը զանազանուի եր կրորդ տիպի սոյն
վարախ քիւի որորազարդերէն (torsade de corniche) զորս քննեցինք:

ՀԱՅԵԼԻՎԱՐԱՑԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ ՏՐԱԿՈՐՄԻՄՆԱՅԻ ՄԷՋ

Տրակօմիրնայի մէջ է որ, կառուցուած 1606ին, առաջին
անգամ կը տեսնենք ոլորեալ պարանի (cables tors) այս սեռը:

Անհաւանական չէ որ երկրորդ տիպի վարախ քիւերը ծագած



С Р А 4 0 0 7 1 7 6 0 8 1 1 4 1 7 6 8 1 7

ըլլան Տրակոմիրնայի քիւէն՝ փոխանցուելով Թրկօվիշթէի Սթէլէս ևկեղեցին (1646) միջնորդութեամբը: Այս ևկեղեցին, որ շնուռած է զալախ հողի վրայ Վասիլէ Լուփու իշխանին կողմէ, և որ ունի, մոլտաւ ուրիշ տարրերու հետ, Տրակոմիրնայի տիպով ոլորազարդեր, քանի մը տասնեակ տարի առաջ կառուցուած է Պուքրէշի մետրազոլտական ևկեղեցին (1655-1658), ուր առաջին անգամ ըլլալով է որ կը գանենք երկրորդ տիպի վալախ քիւային պարանը (corniche cable):

Տրակոմիրնայի և յետագայ բազմաթիւ ևկեղեցիներու մէջ, այս ոլորազարդը գործածուած է ոչ միայն իր քիւ (corniche), այլ նաև ձարտարապետական շարք մը տարրերու համար, ինչպէս ընդմիջեալ կամ երկայնաձիգ կամ արներու (arcs transversaux ou longitudinaux) ախաւեղագէսներու (chapiteaux), ջղաձեւներու (nervures), շրջագիծներու (encadrement), և կարասիի զարդարանքին համար:

Տրակոմիրնայի ևկեղեցին, որուն ճարտարապետը կը կոչուէր Տիմա և հաւանաբար յոյն էր, — կը ներկայացնէ զարդական բազմաթիւ նոր մոթիֆներ, այլազան ծագումներով և բնոյթով, որոնք սակայն ընդհանուր բնոյթը ունին ծածկելու, — զոնէ ինչ կը վերաբերի աշտարակին, — զարդերու ցանցի մը որմը (tunraillé), ինչ որ կովկասեան բնոյթը ունի: Բայց ուրիշ ծագում ունեցող մօթիֆներու խառնուրդը և այն պարագան որ անոնք աւելի առքնթերազրուած են (juxtaposition) քան բաժնուած շրջանակական երիզներու (repartition en bandes continues) ցոյց կուտան ամէն պարագայի մէջ անուղղակի փոխանցուան ճամբայ մը (թերևս ոռւսական):

Այս ոլորազարդին (torsade) ներմուծումը և մեծ ընդուներութիւնը որուն արժանացաւ. անմիջապէս, զիւրացուած պէտք է ըլլան միենոյն սեսի այն բազմաթիւ զարդերուն շնորհիւ զորո կը դանենք թէ հայ և թէ ոռումանական ձեռագիրներու մէջ: Իրարու շատ մօտ հիւսակները (entrelac) արդէն վազուց գործածուած էին ոչ միայն ձեռագիրներու զարդանկարուած էլերու շրջանակներուն (cadre de page) մէջ, այլ նաև շիրմաքարերու թեթեապէս բարձրաքանդակ (à faible relief) շրջագիծներուն մէջ:

Տրակոմիրնայի ոլորազարդը ճշտապէս որևէ ընդօրինակութիւնը չէ անոնց զոր կը գանենք ձայսատանի, Վրաստանի կամ սերծուքեան շրջաններու մէջ, բայց իրրե ոգի շատ մերձաւոր են իրարու, և կը ներկայացնեն նաև սանդղային չափազանցութեան (exagération d'echelle) այն բնոյթը՝ որ յատկանչական է այդ շրջաններուն մէջ:

Բացի ոլորազարդերէն որոնց մասին խօսեցանք Արձէշի տութիւ, կարելի է յիշել իրրե բազգատութեան կէտ Գեղարդի կամ Եղիշի ևկեղեցւոյն աշտարակը:



ԵԱԾԻ ԹՐԷՒՅՑ ԻՒՐԱԲՀ ԵԿԵՂԵՑԻՆ

ՀԱՅԵՒՎՐԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ ԹՐԵՅ ԽԵՐԱԲՀԻ ՄԼ

Ինչ որ ալ ըլլայ՝ այս ողորազարդը (torsade) մոլտաւ ոճին յատկանշական տարրերէն մէկը կը գառնայ ամրող ժէ. գարու ընթացքին, և կը գտնուի բազմաթիւ եկեղեցիներու մէջ, որոնցմէ յիշնք Սօլքան, Պըրնովան, Զէթըցույան, Եւայլն, և Եաշի Թրէյ Խէրարնը:

Թրէյ-Խէրարնի այս եկեղեցին, որ աւարտած է 1639ին, եւ որուն ճակատները ամրողջապէս ծածկուած են ամենասայրազան զարդերու շարունակակառն ցանցով (réseau) մը, ան ևս կը ներկայացնէ, բացի որմերու ընդհանուր զարդարանքի այս յատկանիշերէն զօրս ի վեր հանեցինք, — բազմաթիւ զարդեր, զիմսաւորաբար անոնք որ զետեղուած են երիզներու ձևով, որոնց հիմնական մօթիքը (motif directif) շեղանկիւններու (losange) ցանց մըն է, կամ այն մօթիքը որուն համարժէքները կարելի է գտնել Վարին-Լովլկասի շրջանին, մասնաւորաբար Վարստանի մէջ (Մցիէթ, Մանկիս, Պէթանի, Սափարա, Քապէն, Ախթա):


Պիտի յիշատակնենք անմիջապէս հիւսակներու (entrelac) փոքր խաչերը որ կան նախազաւիթին (exonarthex) ներքին որմերուն (paroi) վրայ, ցանուած ցանցկէնի ձևով (treillis) և կազմելով ընդհանուր տէքոս մը, և ճակատի տէքօրաթիվ պատերէն մէկուն վրայ: Անոնք ոճի խնամութիւն ունին Հայաստանի կամ Վրաստանի ինչ ինչ խաչերուն հետ (Մցիէթ, Եւայլն), զօրս յիշեցինք:

Պէտք չէ մոռնալ որ այս հայ կամ վրացական յատկանիշով զարդերուն վրայ կ'աւելնայ շարք մը ուրիշ տարրերու, պարսկական, ոռւսական և թերևս նոյնիսկ խալամական, առանց խօսելու պակազարդերուն (bandeau) մասին, որոնք կ'ընկերանան միջակայ մէծ ոլորազարդին (torsade médiane), և որոնք արեւելեան ծագում ունին:

Ո՞րը կրնայ ըլլալ թափանցման ճամբան:

Այս եկեղեցին ճարտարապետը Պոլսեցի Յոյն մըն էր, Ենաքէ էթիսի անուն: Իր ծագումը շիման մէջ կը գնէր բովանդակ արեւելքի հետ, իսլամ թէ քրիստոնեայ, և ոյինչ պիտի արգիլէր մտածել թէ ինքն իսկ տեղեակ էր վրացական կամ հայկական զարդացին քերականութեան հետ, կամ կրցած էր Պոլսոյ մէջ գիւղութեամբ գտնել այդ երկիրներէն եկող օգնականներ:

Ասկէ զատ պէտք չէ մոռնալ նաև ոչ-զանցառելի սա պարագան թէ Վասիլէ-Լուսիուի երկրորդ կինը, իշխանունի Քաթիրին, Զէրքէզ էր, և մոլտաւ պատուիրակութիւն մը գացած էր Կովկասիշխանական խօսեցեալը վնատելու, որուն ճամբորդութիւնը ունեցած էր իր յուղիչ անցքերը:



s o l z b e r g h u b e r

ՀԱՅ ԶՈՒՐԴԱՐԱԿՆՔԸ ՏՈԼՀԵՇԹԻ ԵԿԵՂԵՑԻՆ ՎՐԱՅ

Վերջապէս Տօլհէշթ-Մար եկեղեցին, որ ժե. գարէն է, ունի պատուհաններ որոնք կը ներկայացնեն հայելքացական տիպիկ դարդարանքը: Երկու ևնթագրութիւններ կրնան ներկայանալ հու: Մոլուած եկեղեցիներու պատուհանները, մշտական կերպով, գութական են սկսեալ ժե. գարէն մինչեւ ժջ. գարու վերջը, եւ նոյնիսկ աւելի յմտոյ: Մէկ քանի պարագաներու մէջ Վերածնունդի յատկանիները կը ներկայացնեն: Ուրեմն այս տարօրինակ ոճով շրջանակները կարելի է վերազրել յետնագոյն ժամանակներու, երբ մոլուած ճարտարապետութեան մէջ ծագում կ'առնեն փանմէղին և ընտրականութիւնը (eclectisme) և մասնաւորաբար այն շրջանին երբ ուրբեալ պարաններու (cable tors) ներմուծումը Տրակոմիրնայի մէջ ա՞ն ևս ցոյց կու տայ հայ կամ վրացական աղպեցութիւն մը:

Միւս կողմէ Տօլհէշթի պատուհաններուն շրջագիծերը խիստ մեծ նմանութիւն ունին Մանկոփի (Խրիմ) գղեակին պատուհաններու շրջանակներուն հետ՝ որոնք ևս հայկական ոճ ունին:


Շթէֆան-չէլ-Մարէի երկրորդ կինը, Մարիա, Մանկոփէն էր, քոյր այս իշխանապետութեան վերջին վեհապետին, որուն նոյն խակ օգնական ուժ զրկնը էր Շթէֆան ածակցելու համար անոր թուրքերու հետ իր վերջին կոփէփն մէջ, կոփւ որ 1475ին վերջացաւ Մանկոփի գրաւմամբ:

Տօլհէշթի կառուցանողն էր Շէնարէա, Շթէֆան-չէլ-Մարէի ուրիշ մէկ քեռայրը, սպաննուած 1481ին Բըմնիքի ճակատամարտին մէջ:

Ուրեմն կարելի է դիւրութեամբ այն ենթագրութիւնը ընել թէ Մանկոփի և Մոլուզայի միջև այս յարաբերութեանց կը պարախնք հայկական զարդարանքի ներմուծումը Տօլհէշթի մէջ: ՆՈՐ ՕՐԵՐՈՒ ՄԷջ

Կրնանք աւելցնել, վերջացնելու համար այս քանի մը նկատողութիւնները, թէ մատնանշուած աղղեցութիւնները կը գործեն նաև ներկայիս, կամ աւելի ճիշտը վերստին գոյութիւն ունին թումանիոյ մէջ, ուր հայելքացական ծագմամբ բազմաթիւ զարդարանքները, և մասնաւորաբար ոլորազարգերը (torsade) ընթացիկ կիրարկութեան մէջ են արուեստագէտներու, ճարտարապետներու և գծապրիներու կողմէ, որոնք անցեալ գարերու ծոցին մէջ կը փնտուն արբերը ուռմէն արուեստի նոր վերածնութեան մը:

Կ. ՊԱԼՃ



- 5 լուրջի -

7-13

Մ Ա Տ Ե Ն Ա Շ Ա Ր Ա Բ Ա Զ

Թիւ 1. «Հայեւվրացական ազդեցութիւններ ռումենացարապետութեան վրայ». հեղինակ՝ Կ. ՊԱԼԵ

Թիւ 2. Տարեգիրք «Արազ» Ա. Տարի


Թիւ 3. «Կիլիկեան Հայաստան». հեղինակ՝ Ն. ԵօՐԻԿՈ.

Գ Ի Ն

Լէյ 25, Ֆրանֆ 5, Ակնը 30

Գ Ի Մ Ե Լ

Rédaction „ARAZ“, 3, Sft. Ion Nou, Bucureşti



(504)

ԳԱԱ Հիմնարար Գիտ. գրադ.



FL0007453

A II
19886